

նու. թիւերը առանձին գիտցաւ ատենով ստանալ  
 Զէյթունի արծիւներուն համար : Եւ սակայն  
 ասի պիտի ըլլար միակ ապահով եւ խոհեմ  
 եղանակը զարդեցնելու կոտորածները եւ վերջ  
 դնելու խեղճ Հայաստանի զարատը ցաւերուն :

Ներկայիս համար, եւ թերեւս դեռ երկար  
 ժամանակի համար, Հայերը շին խնդրեր եւ  
 պիտի շինդրեն վերակազմութիւնը միակ  
 թագաւորութեան մը, միակ անկախ սերունդ  
 թեան մը : Անոնք առ այժմ կը գոհանան որ  
 խաղաղ ձգտին ազդելու, իրենց ինչքերովը,  
 իրենց կիներովը եւ իրենց հոգիովը : Հնատունմ  
 ճշմարիտ ազնուակամներ, կը սիրեն իրենց ա-  
 ւանդութիւնները եւ զանոնք կը պահպանեն .  
 կրակոտ հայրենասէրներ . կը պաշտպանեն  
 իրենց լեռը . ինքզինքնին ուժով կը զգան եւ  
 չեն ուզեր վերսինի ծռել . 2 մէկ գերութեան .  
 իրենց մէջ գեռ կը կրեն իրենց արիական լու-  
 սաւոր աստուծոյն Պրոմէթէոսի աստիճան բոցը,  
 իրենց մեծ Սուրբ Լուսաւորչի եռանդէն, իրենց  
 մարտիրոսներու եւ իրենց առաքելներու  
 վրաստան հաւատքէն՝ վերստին հրավառած .  
 այս մեծ բարերար բոցը պէտք ունի ծաւա-  
 լուելու եւ տարածուելու, սրպէսզի խառնուի  
 մեր քաղաքակրթութեան յոյսին հետ : Հայ-  
 կական քաղաքական միութիւնը պիտի  
 կարենայ թերեւս, որ մը, ճակատագրական,  
 անխուսափելի քաղաքացիական մէջ կայսրու-  
 թիւններուն, եղբայրութենէն զանակցած ժողո-  
 վուրդներու վերակենդանացած ու թրթուռ  
 միութիւններուն հանդէպ : Ըլլալ նոր պատ-  
 մական սէտք մը եւ ստեղծել կեդրոն մը մե-  
 ծավառ, նոր, հզօր արեւելեան կազմաորու-  
 թեան մը :

Բայց առ այժմ Հայերը կը գոհանան բաւ-  
 կան քիչով, եւ այս քիչն է որ բարձրաձայն  
 կը խնդրենք հոս անոնց համար :

Կը բաւէ իրենց համար որ մարզավարի կա-  
 ուավարութիւններու տակ վերակազմեն իրենց  
 հոգեկան միութիւնը : Բայց թէ բարբարոս  
 պաշտպանութիւնը Քիւրաս մը, Սթամպուլի զապթիէ  
 մը, կոյր եւ անտանկան, դեռ տիրապետող  
 մնայ ամբողջ ուշիմ եւ քաղաքակրթ ժողո-  
 վրդի մը, ո՛չ : ա՛լ այսուհետեւ անհանդու-  
 ծելի է ատկեալ :

ԱնձեւՕ ՏԸ ԿՈՒՊԵՐՆԱԹԻՍ

ՍՍՍԵԱՏ ԱՆՏԱՌԻՆ ԳԵՂՈՒՃ

Հայոց երկրին վրայ դեռ կ'ապրին  
 Սօսիները Արմէնաւանդ  
 Եւ յրուսթանն ու ըստուբին  
 Մէջսեղ անոնց՝ անարգաւանդ  
 Արէ մը ետք՝ քերթող, երբ խանդ  
 Ու ներշնչու մ խնդրել կուգայ .  
 Թրովայն յը ճիւղերն աստ անդ  
 Կը փսփրստն . «Դո՛ւն ես, արքա՛յ . . . » :

Կ'անցնին անվերջ գարն ու տարին  
 Իրերհալած . . . Իսպառ զարեւանդ  
 Ու լեռներուն ալ կատարին  
 Զիւնը՝ փայլուն գերիք աղամանդ՝  
 Կը կըրեն հետքն անոնց հիւանդ,  
 Մանր քայլերուն . . . մինչ հոս հսկայ  
 Մտներն, յոյսով միշտ անվրկանդ,  
 Կը փրսփրստն . «Դո՛ւն ես, արքա՛յ . . . » :

Սեւ աղէտքի մը նախորին .  
 Անտառն յուզուած է մահաւանդ .  
 . . . Օ՛հ, կալերուն հացն ու գարին . . .  
 Տունն՝ րն, գիւղն՝ րը թարուքանդ . . .  
 Օ՛հ, թշնամոյն ըստուբ՝ րն հոն ժանտ . . .  
 — Բայց մինչ թաւուտքը կը սըգայ .  
 Անա ձայնիւր անհրնապանդ  
 Կը փսփրստն . «Դո՛ւն ես, արքա՛յ . . . » :

206

Իշխան, անյայտ դեռ թու անուանդ  
 Հայրդրիները ապագայ  
 Ու խտած պաշտում մը մոլեռանդ՝  
 Կ'աղաղակեն, «Դո՛ւն ես արքայ . . . » :

Վ. ՏԻՐԱՆՆԱՆ

